

Ս Ի Ռ Ա

ԻԲ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1948

ՍԵՊՏԵՄԲԵՐ - ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 9-10

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

ՊԱՂԵՍԻՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

(ՀՈԳԱԾԱՐՈՒԹԵԱՆ ՎԵՐՁԱԽՈՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ)

Գ.

ՄԵՐ ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԵՒ ՑԱԽԵՐԻՆ

Զենք ուզեր անգամ մը եւս միտքերու մէջ թարմացնել ամիսներէ իվեր ծանօթ եղերերպութիւնը, Պաղեստինի բովանդակ հասարակութեան ընդհանրապէս, և մեր ժողովուրդին մասնաւորաբար, որ հանգոյց առ հանգոյց հիւսուեցաւ, և ծանօթ է արդէն իր սրտառուչ բոլոր երեսներով, նոր վէրք մըն էր որ կը բացուէր սփիւռքի հայութեան մարմինին վրայ, Պաղեստինի այս տրտում և արիւնու իրադարձութիւններու բերումով։ Սիոն իր նախորդ երկու ժմբագրականներով ջանացած էր բանալ ծալքերը քաղաքական ու տնտեսական իրադարձութիւններուն՝ որոնք Պաղեստինի երէկն ու այսօրը կը ներկայացնէին, և անոնց ընդուշչէն մեր ժողովուրդին կացութիւնը, որ օրերու այս տրտութեան մէջէն տակաւ մտահոգիչ կը դառնայ, թէ Սուրբ Երկրէն ներս և թէ արտաստհմանի մէջ Ստական կարելի չէ չհիանալ հոգեկան ու տոհմիկ այն արժէքներով՝ որ այս ժողովուրդին չէ պակսոծ միշտ, և որ կը ծաղկի ամէն անզամ, երբ արիւնով ոլողուի, կամ երբ նոր հարուածներ գան պեղելու իր յաճախ խոշանդուած՝ բայց յաւէտ կենսունակ հոգին։

Աղէտի տարին կը մօտենայ իր լրման, երբ Պաղեստինի հայ հասարակութիւնը անզործ, մասամբ կողոպտուած՝ ու ցիրուան, Ամմանի, Սիւրիոյ իրանանի և Եղիպատոսի օտարութիւններուն մէջ, կը շարունակէ կեանքի քրպայքարը, օրուան հացին կարօտ, բայց խաղալ ու անմռունչ, սպասելով նոր օրերու բարիքին։ Հակառակ անոնց նկատմամբ ցոյց տրտում որոշ հոգածոււ

թեան և խնամքին, թէ՛ մերազնէից և թէ՛ օտարներու կողմէն, անոնց բոլորին վիճակը կը մնայ անամոքելի և դժողակ:

Աւելի նախանձելի վիճակի մը մէջ չեն անսնք՝ որոնք կը շարունակեն իրենց կեանքը Սուրբ Երկրէն ներս, Պատրիարքարանին հովանին տակ: Նորին Ամենապատութիւն Սրբազն Պատրիարք Հօր Կոչը նախորդ Սիոնի էջերէն, հանգամանօրէն կը ներկայացնէ այդ տաղնապը, որ տակաւ կը լայնէ իր սահմաններու և մտահողիչ կը դառնայ: Իեանքի կոփը Սուրբ Երկրի սահմաններուն մէջ մնացողներուն համար, երկու երեսներով կը ներկայանայ, տնտեսական ու արիւնի տրաում տուրքերով, որոնք աւելի քան դժողակ կը դարձնեն հետեւարար ենթականներու կացութիւնը: Հակառակ ասոր սակայն անոնք բուլորը օրերու արտմութեան հետ հաշո՞ զալիքին յոյսերովը կ'օրօրուին ու կը շարունակեն այս կերպ իրենց կեանքը:

Ցարդ Սիոնը իր նախորդ և այս էջերով ջանաց միայն ընդհանուր պատկերը տալ աղէտին ու աւերին, չուզեցինք անդրադառնալ զոհողութեան չափին՝ զորս կը խորհինք թէ Սուրբ Աթոռը և Պաղեստինի աղէտահար ժողովուրդը իրաւունք ունի սպասելու, իրմէն աւելի բախտաւոր իր արենակիցներէն: Երախտապարտ ու չնորհակալ ենք ցարդ արուածին համար, իրբև ողորմութիւն անտարակոյս, թոյլ կուտանք մեզի այս արտայայտութիւնը, նկատի ունենալով զիխաւորաբար ուշագրութեան պակասը զորս մեր արենակիցները կը միտին ցոյց տալ այս աղէտին մէջ, դարաւոր ու պանծալի այս Հաստատութեան և անտուն, անգործ ու հարստահարուած պալեստինայութեան նկատմամբ: Խնչ՞զ բացատրել անուշաղրութեան այս պարագան, շօւրջ տասը հազար պաղեստինահայ ամէն օժանդակութեան կարօտ մերազն ժողովուրդին նկատմամբ: Տրտունջ չէ որ կը յայտնենք, այլ մեր այրող կարիքը պահանջի վերածած, կը սիրենք յուսալ աւելին, համաձայն զոհողութեան չափանիշի մը՝ զոր կը խորհինք թէ ամէն հայու պարտքն է այս կարդի աղէտներուն հանդէպ: Զենք պահանջեր անշուշտ որ մարդիկ խոշոր զոհողութիւններ ընեն, բայց կը սպասենք որ նիւթապէս բախտաւորուած մեր արենակիցները աւելի ուշագիր ողիով կատարեն սրտի իրենց պարտականութիւնը, հաւատարիմ կարենալ մնալու իրենց արեան և անունին, բախտէն զարնուած իրենց եղբայրներուն հանդէպ:

Անցնող քանահնգամեակի ընթացքին, սփիւռքի մեր ժողովուրդը զանազան երկամասերուն վրայ, ուր ան կազմակերպելու զացած էր իր կեանքը, յաճախ ենթակայ եղաւ բնական ու մարդկային արհաւերքներու, սակայն ոչ մէկ տաեն իր վէրքը մնաց անխնամ և իր կարիքը անհատուցանելի: Կարեկցելու և տալու զզայարանքը յաւէտ կենդանի իրողութիւնն է եղած մեր ժողովուրդին, որով ան ջանացած է միշտ կենսունակ պահել ինքզինքն ու իր գարերը, հակառակ իր վրայ խուժող բազմապիսի աղէտներուն, որոնց ենթակայ եղած է ինքը դարերով, իր արտում ու արիւնոտ պատմութեանը ընթացքին:

— Մեծ տեսանողի սպասնակիքով չենք ուզեր լսել ձայնը ահաւորին, որով երբեմ աղաղակեց, անկաւ բարելըն, անկաւ բաղալն մեծ: Եւ սակայն աշխարհաւուր իրողութիւն է որ աւելի ու սուզի մէջ է սրբազն բաղալն Երուսաղէմ: Այս անակնակալ բօթը ինչպէս բովանդակ քրիստոնեայ աշխարհը, այնպէս ալ ամէն հայու սիրա վիշտով լեցուց անտարակոյս, որովհետեւ այդ

համատարած աւերին ու արիւնին իրենց բաժինը կը բերէին նաև հայեր, որոնք տարիներով ի զին ծանրակիր զոհողութիւններու և քրտանց, կրցեր էին շնորհ համեստ տնտեսութիւն մը, և հայթայթել ապրուստի տանելի միջոցներ։ Անոնք բոլոր այժմ անօթութեան և մերկութեան սպառնալիքին տակ և իրենց դիակ-ներուն հետ անմիխթար կը մնան, կարօտ կարելի օժանդակութեան։

Սուզ, աւեր և որբութիւն, բնական վիճակներ են եղած մեզի, իսկ սպահանդէմներ և ցաւալցական խօսքեր՝ մեր աժամ և դիւրահատոյց պարտաւորութիւնները։ Մեր հայու նուիրական պարտքն է զաղլ և անտարբեր չմնալ մեր հարազատներու աղաղակին և պէտքին, և յանուն այս ժողովուրդի մեծագոյն առաջինութեան, որուն չնորհիւ ան կրցած է պահել ինքինքը դարերով, յանուն մեր անցեալ արիւնոտ փառքին և ապագայի երազին, որոնք մըշտ վեր են բռնած զմեզ խաւարէն ու կորուստէն, յանուն ապրելու և ապրեցնելու մեր զօրեղ բնազդին, որուն դէմ մեր վրայ ինկու հարուածները փոխանակ զայն չքացնելու, աւելի պայծառ զիտակցութեան են վերածեր զմեզ, շնայենք մեր կարելին, որպէսզի շնորավի ազգային մեր խղճմտանքը։ Աստուած որ գերազանց հայրն է որբոց և կարօտելոց, պիտի կշտամբէ զմեզ անտարակոյս, եթէ տեսնէ մեր օիրտերը անզգած և քարացած, մեր ձեռքերը ունայն և կարկամ՝ մեր հարազատներու կարիքներուն դէմ, եթէ մեր դիւրութիւնները, հանգիստը և կեանքը եղբայրաբար չենք ուզեր բաժնել մեր արենակիցներուն հետ։

Նուիրական պարտքի մը զզացումով, սիփեռքի մեր հարազատները պարտին միխթարութեան առիթը հանդիսանալ Պաղեստինի աղետահար հայութեան։ Հացի պատառներու և հին զգեստի կտորներու հրաւէրը չէ զոր երկիցս այսպէս կը կրկնենք այս էլերէն, այլ հայու նուիրական զզացումներու և պարտակառ նութեան հեղումը այս անգամ եւս, պաղեստինահայութեան հասած այս ողբերգութեանը առիթով։

Ամէն հայ իր հոգիին մէջ զեռ վառ կը պահէ դառն յիշատակը անցեալի դժիբմ օրերուն և կարօտութեան, ուր նիւթական զոյզն օգնութիւն մը, և բարի խօսք մը նոյն իսկ սփոփանք էին իրենց։

Մեր պարտականութիւնն է անզգամ մը եւս յիշել և յիշեցնել մեր կտրիքը սփիւռքի մեր համեմատաբար բախտաւոր արենակիցներուն, կրկնելով աւետարանի երրեք չինցող պատգամը։ — թէ զաւար մը պաղ զուրն անզամ անվարձ չի մնար։

